

# ԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ

ԲԱՊԻՆՏՐԱՆԱԹ ԹԱԿՈՒՐԻ «ՏԱՐԱՆ և ԱՀԱՍՊԻ»։  
թրգ. դ. Գլուխան, տպ. Հայ Գուրոց, Պահէն,

Թակոր հնդկական հայրենիքի սրտին  
խռովութիւնները կ'արձանագրէ։ հայրենա-  
նագիտութիւնը կ'արձարձէ։ մոլեզին ա-  
տելութիւն մը կը բռնկցնէ տիրապետող  
ըրիտանական կառավարութեան դէմ։  
Մաճը կը սիրցնէ հայրենիքի փրկութեան  
համար։ ապօղներուն կենաց քարոզ կը  
կարդայ։ Օտարին բարեկը անպատուա-  
տելի կը գտնէ Պուտուայի սրբազն ծա-  
ռին։ կը հերկէ մոքերը, ցանքը բարի է։  
Ու երբեմն կը սպրդի բազմաստուածեան  
տաճարէն ներս։ Մաքեր կը հաշտեցնէ,  
մոքեր կը խռովէ։ Հոս աստուածապաշտ,  
անդին անաստուած։ կը կշտամբէ դիւա-  
նագէտ վարիչներու ծանակելի ստութիւն-  
ները։ կը փորձէ կիներուն սիրաը, ցանոնը  
կը բամբասէ ու կը զարպասէ։ Թակոր՝  
փուշը տատասկին հետ կը փնջէ։

ԲԱԼՈՒ, աշխատասիրեց Յարութիւն քիմ. Սար-  
գիսիան, Գահերէ, տպ. Սահակ Մուրոց, 1932.

Հայաստանի գիւղի սովորոյթներուն մեզ  
հաղորդակից ընող Ավելորին ազգագրական  
բարեկը բարդուած երկն է այս։ Բա-  
լուի թըրիէ գիւղէն, արհեստաւոր, ու-  
սուցիչ, քահանայ, և արդ մատենագիր։  
Երկրին անգիր պատմութիւնը հոն կ'ար-  
ձանագրէ։

Հայուն փառքը ոսկեղէն տախտակնե-  
րուն վրայ կը գրէ։ թուրք կառավարու-  
թեան նենգութիւնները տիրատեսակ հրով  
կը մրոտէ։ Բալուցի բիւրտերուն չարու-  
թիւնները թուրք պաշտօնեաններուն բիւ-  
րտամասնեայ սաղրանքներուն կը վերագրէ։  
Գաւառի երթեւեկութեան ապահովութիւնը  
միայն թուրք ոստիկաններուն կ'ապահով-  
ցնէ։ Խսթանպոլցի հայուն աշխարհաբարը

կը հեգնէ։ Բալուցի հայուն անցեալի ձիր-  
քերը կը դրուատէ։ թուրքին նախանձը կը  
նզովէ։

Թուրքերէն բառերն հայացած կը նկատէ։  
Գաւառին անբովանդակելի բարբառը բա-  
ռասուն հազար բառերու մէջ կը բովան-  
դակէ։ Բալուի բառասուն հայաբնակ գիւ-  
ղերը գաւառաբարբառի մթերանոցը կը  
հոչակէ։ Բայ ազգագրագէտ հեղինակին՝  
բիւրտը իր բառզիրերը հայ բառերով կը  
պատուատէ։

Բալուցի հարսնցու մանչուն տարիքը  
բսան և աղջկանը տասնըհինգ՝ գովելի  
սովորութիւն կ'ընդունի։ Տարուան երկու  
տաղաւարներուն նշանածներու փայով  
(բաժին) հիւրամեծարութիւնը բաժին ցան-  
կալի կը նկատէ։ Հարս ու փեսին տնկած  
ծառին գովեր կ'երգէ, երգին խազերը կը  
նօթագրէ։ Կաղանդի զօտեկախի առատա-  
ձեռնութիւնը կը խոստովանի։ Լոյսն ի  
մոայլ կը շրջէ։ Բալուցին քաջ բժիշկ  
չունի, կ'ըսէ, ժողովրդական բժիշկներ՝  
բուժելու տեղ կը մեոցնեն։ Հոն, թուր-  
քիոյ մէջ մարզը ածան է կ'ըսեն...։

Զարդ փառաց մեծութեան «Բալու»  
գրքին կը կազմեն ազգագիր նկարագրու-  
թիւնները՝ Տերնտասի, կաղանդի, Հարու-  
նիքի, Ծննդաբերութեան, Լոգանքի, Տը-  
ղարուքի, Բարկենդանի, Մեծ պահքի,  
Վիճակի։ Ի սոյն յարկ ազգագրական մա-  
տեանին կը մտնեն ամենատարած զիտու-  
թիւն մշակական։ Անպարագիր հմտութեամբ

կը ճառէ Գիւղատնտեսութեան, Բրդագոր-  
ծութեան, Ելնարարութեան, Առողջապա-  
հութեան վրայ։ Զի մերժեր ընթերցողները  
Բալուցիներու պէսպէս խորտիկներէն։ Ան-  
թերի սքանչացումով հայ զիւղացիին կրօ-  
նասիրութիւնը կը դրուատէ։

Ջարդերէն վերջը նման ազգագրական

հրատարակութիւններ հայուն կուրացած  
յոյսին շաւիղները կը կին կը բանան։ եղ-  
ծեալ հայ ազգագրութիւնը անեղծանելի  
կը մնայ։ Արդիսեան քահանան իր այս  
երկով զրական անձառ ժառանգութիւն մը  
կը պարզեւէ հայ գովութեան, անկապուտ  
գանձ հայ ազգագրութեան։ Ընթերցողը  
մատենիս չի զանար ժրաջան հեղինակին  
«Եւ այլ բազմուրիւն բանից զովեստից»։

ԱՐՁԱՆԱԿԱՆ, պատմական յուշեր Խորէմ Շայր,  
Վազարիանի, Առնեա, տպ. Մասկո, 1932։

Բայ Նարեկացի Գրիգորի յուշերն «ի-  
յարձան բարի յեղանակեալ», անտիպ յու-  
շերն գեղաքանդակ տպաւորեալ։ մատեա-  
նիս արժանաւոր գովերին մատենագիր  
մանի առատաձենութիւնը հոս ալ կը  
հասնի, և անոր մեկնասութեամբ Եղիշէ  
Սրբազան Դուրեանի օրով ու հրամանաւ  
«ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԵՐՈՒՍԱՂԵՑԻ»ն հրատա-  
րակութեան կը յանձնուի։

Նախ ցան հրատարակութիւնը նկա-  
տի ունենալով որ բնագիրը արդի Հայ

ընթերցողին դժուարաճասկնալի գրաբար  
լեզուով է, հանգուցեալ Սրբազան Պա-

տրիարքը կը հրամայէ Մեսրոպ Եպս։ Նշա-  
նեանի աշխարհաբարի վերածել զայն։

Ատէ աւելի յաջող ընտրութիւն չէր կրնար  
ըլլալ։ և Մեսրոպ Ս. լիուլի կատարեց  
ակնկալուածը։

Մեսրոպ Սրբազան Նշանեան անձանօթ  
մը չէ բանախրութեան։ Իրեն կը պար-  
ախնը Գրիգոր կամախեցւոյ Ժամանակա-  
կարար։ Գրական ու գիտական բազմա-  
տեսիլ խնդիրներու հետախոյզ։ Գիտարան  
ու դատարան անբժագոյն և ընտրելագոյն  
մաքով։ Մատենիկ՝ կաթիլ մի ջրոյ իր  
մէջ ծով հայագիտութիւն ամփոփէ։

Հ. Ա. ԵՐԵՄԵՅԱ

Հայագիտութիւն Երանեան անձանօթ

մը չէ բանախրութեան։ Իրեն կը պար-

ախնը Գրիգոր կամախեցւոյ Ժամանակա-

կարար։ Գրական ու գիտական բազմա-

տեսիլ խնդիրներու հետախոյզ։ Գիտարան

ու դատարան անբժագոյն և ընտրելագոյն

մաքով։ Մատենիկ՝ կաթիլ մի ջրոյ իր

մէջ ծով հայագիտութիւն ամփոփէ։

Հայագիտութիւն Երանեան անձանօթ

մը չէ բանախրութեան։ Իրեն կը պար-

ախնը Գրիգոր կամախեցւոյ Ժամանակա-

կարար։ Գրական ու գիտական բազմա-

տեսիլ խնդիրներու հետախոյզ։ Գիտարան

ու դատարան անբժագոյն և ընտրելագոյն

մաքով։ Մատենիկ՝ կաթիլ մի ջրոյ իր

մէջ ծով հայագիտութիւն ամփոփէ։

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԵՐՈՒՍԱՂԵՑԻ

ՀԱԴ. Տիգրան Հ. Թ. Սաւալյանեանց. – Գրաբար բնա-  
գրէն աշխարհաբարի վերածեց Մեսրոպ հայիսկական  
Կանան, Երկու հատոր. Երևանակէմ, 1931. Տպարան  
Ս. Յակոբեանց. Ա. հատոր Լ. Ե=688, Բ. հատոր 689–  
1387. Գիր, չորս շեմն։

Մկրտիչ Սրբազան Աղաւնունիի «Միա-  
րանը և Այցելուց» երկասիրութենէն վերջ  
վերայիշեալ երկու պատկանելի հատորները  
մեր տրամադրութեան տակ կը դնեն Ս.  
Յակոբի վերակենդանացած միաբանական  
գործունէութիւնը։

Հեղինակութիւնը թէեւ նոր գործ մը չէ,  
սակայն կէս գար էր որ կը մնար անտիպ  
Ս. Յակոբեանց ձեռագրատան մէջ. վեր-  
ջապէս Պօղոս Փաշա Նուպարի բազմակող-  
մանի առատաձենութիւնը հոս ալ կը  
հասնի, և անոր մեկնասութեամբ Եղիշէ  
Սրբազան Դուրեանի օրով ու հրամանաւ  
«ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԵՐՈՒՍԱՂԵՑԻ»ն հրատա-  
րակութեան կը յանձնուի։

Նախ ցան հրատարակութիւնը նկա-  
տի ունենալով որ բնագիրը արդի Հայ  
ընթերցողին դժուարաճասկնալի գրաբար  
լեզուով է, հանգուցեալ Սրբազան Պա-  
տրիարքը կը հրամայէ Մեսրոպ Եպս։ Նշա-  
նեանի աշխարհաբարի վերածել զայն։  
Ատէ աւելի յաջող ընտրութիւն չէր կրնար  
ըլլալ։ և Մեսրոպ Ս. լիուլի կատարեց  
ակնկալուածը։

Մեսրոպ Սրբազան Նշանեան անձանօթ  
մը չէ բանախրութեան։ Իրեն կը պար-  
ախնը Գրիգոր կամախեցւոյ Ժամանակա-  
կարար։ Գրական ու գիտական բազմա-  
տեսիլ խնդիրներու հետախոյզ։ Գիտարան  
ու դատարան անբժագոյն և ընտրելագոյն  
մաքով։ Մատենիկ՝ կաթիլ մի ջրոյ իր  
մէջ ծով հայագիտութիւն ամփոփէ։

Հակ «Պատմութիւն Երանեան անձանօթ

մը չէ բանախրութեան։ Իրեն կը պար-

ախնը Գրիգոր կամախեցւոյ Ժամանակա-

կարար։ Գրական ու գիտական բազմա-

տեսիլ խնդիրներու հետախոյզ։ Գիտարան

ու դատարան անբժագոյն և ընտրելագոյն

մաքով։ Մատենիկ՝ կաթիլ մի ջրոյ իր

մէջ ծ

զիս նոր գիւտի մը ուշաղիր ընելու համար. հոն իր սեղանին վրայ կը հանգչէր Սաւալանեանցի աշխատութիւնը. ակնարկ մը կը բաւէր տեսնելու համար իրեն վիճակուած այդ դժուարագոյն և ապերախտ աշխատանքը: Ըստ իս ոչ մէկ գնահատանք կը բաւէ Մեսրոպ Արքազանին իր այս թարգմանութեան, աւելի ճիշտ պիտի ըլլար ըսել՝ վերստին խմբագրութեան համար:

«Թարգմանչին գեկոյցէն» վերջ Արքազանը կու տայ հեղինակին համառօտ կեանքը՝ որ կը համար մինչեւ էջ լէ. հոս գետեղուած է հեղինակին ոչ յաջող մէկ նկարը:

Տպագրութիւնը մաքուր և յաջող՝ իրապէս պատուաբեր է Ա. Յակովեանց համեստ և սահմանափակ միջոցներով տպագրատան, և արդար է անոր մշակները գնահատել:

Հեղինակին Յառաջարանը կը համար մինչեւ էջ 6, որուէ վերջ կը սկսի Երուսաղէմի պատմութիւնը 1981 Ն. Գ.: Այդեւս հետզհետէ կը բակուին պատմութեան մուլթ ծալքերը. Երուսաղէմ իր օտար և Հայ անցեալով կը պարզուի, հետաքրքրական և հարուստ: Պատմութիւնը զրուած ըլլաւով 1872ին, այսինքն կէս դար առաջ, կարելի չէ անկէ կատարելութիւն ակնկալել: Այդ երկը կարեւոր է որովհետեւ հոն հաւաքուած են «Ազգային պատմիչներէ զատ Եւրոպացի հեղինակներ, գլխաւորաբար Միջու ֆրանսացիին խաչակիրներուն պատմութիւնը, ու Եւրոպական լեզուներով դիւտնական զրութիւններ, նաեւ հին թղթակցութիւններ և Ա. Աթոռիս ձեռագիրներու յիշատակարանները»: այսպէս այս երկու հատորները կ'ըլլան օգտակար աղբեւր մը Ազգեմական ուսումնասիրութեանց համար:

Մեսրոպ Ա. կ'ըսէ. «Գրքիս ուշաղիր ընթերցողը պիտի տեսնէ թէ անձանօթ

եղած են Սաւալանի պատմական հետազոտութեանց այժմիան ըննական մեթոդները»: և ինչ որ հերքուած են հիմա, անիկա իրը ստոյգ ընդունած է երթին, և տեղ տուած է իր Պատմութեան մէջ. (էջ Փ):

Մեսրոպ Ա. հակառակ իր ծանր աշխատանքին՝ շատ կարեւոր յաւելուած մընալ տուած է, որ աշխատութեան ամենաթանկարին մասերէն կարելի է սեպել, այդ՝ Երուսաղէմի 586 զանազան արձանագրութեանց արտագրութիւնն է, որոնցմէ 70ը հեղինակինն են, իսկ մնացեալը Մեսրոպ Արքազան ինք հաւաքած է: Այսպէս կ'ըլլայ մեծագոյն ծառայութիւն մը դժուարամատչելի այդ արձանագրութիւնները առաջին անգամ հրատարակելով և դիւրաւ տրամադրելի ընելով: Արքազանին է նաեւ հատորներուն կենսական մասը կազմող Այրենական ցանկը:

Անշուշտ մեծ ակնկալութեամբ կը սպասնեալով հաշխնին չտեսնէի: Շատ եթէ երկար ատեն հաշխնին չտեսնէի: Ապարագ է որ անոնք Բամբերգիներուն մատնեցին իմ սպասեակս: Պիտի յիշեն զիս:

Սելլից. — Հին քէն մը ունին ձեզի դէմ:

Սելլից. — Հին անոնց դէմ. ինծի համար գիօց. — Եւ ես՝ անոնց դէմ. ինծի համար աւելի լաւ է, որ իրենք սկսան:

Սելլից. — Կայսերական քաղաքները և քահանաները սկիզբէն ի վեր միասին են եղած:

Գիօց. — Պէտք ունին ատոր:

Սելլից. — Խերենին պիտի անիծենք:

Գիօց. — Յոյսս ձեր վրայ է: Տայր Աստուած, գիօց. — Յոյսս ձեր վրայ է: Տայր Աստուած, որ նիւրներգի քաղաքականը, ոսկի շղթան եթէ մէկտեղ ամփոփուելու ըլլային՝ կը նային ստուար հատոր մը լեցնել. (էջ 1219):

Սաղէմի արդի ուժերը և իրենց գործունէութիւնը մեզի ամէն յոյս կու տան ակընկալելու որ այդ հատորը կամ հատորները ի մօտոյ լոյս կը տեսնեն, մանաւանդ Մեսրոպ Արքազանէն կը սպասներ ատիկա, նաեւ իր Երեմիա Զէլէպիի պատմութիւնը ու Երուսաղէմի Գիւտնը, իր թանկագին և բազմաթիւ վաւերագրութիւններով, կոնդակներով, տեղեկագիրներով, հրովարակներով ու նամակներով, որոնցմէ ցանկալի նմոյշներ երեւցան հերուան «Աիռն» ներուն մէջ:

#### Յ. ՔԻՒՐՏԵԱՆ

#### ԹԱՏՐԵՐԳԱԿԱՆ

## ԳԵՂՅՈՅ ՖՈՆ ԲԵՐԼԻՆԻ ԳՐԱԴԱՐԱՆ

ԵՐԿԱ. Թ. Ա. Զ. Ռ. Ա. Ն.

ԳՐԱԿԱՆ

ԹՎԱԿԱՆ-ԳՐԱԴԱՐԱՆ

(Շաբ. տիս Բազմավէլ 1932, էջ 188)

#### ԵԱՔՍՄԱՀԱՊԵՂԸ

Հանց Ֆոն Սելլից, Գիօց

Սելլից. — Ամէն մարդ պիտի չնորհաւորէ ձեզ, որ նիւրներգիներուն դէմ կուի հրատարակեցիք:

Գիօց. — Սիրաս պիտի ուսուելով հատնէր, եթէ երկար ատեն հաշխնին չտեսնէի: Շատ պարզ է որ անոնք Բամբերգիներուն մատնեցին իմ սպասեակս: Պիտի յիշեն զիս:

Սելլից. — Հին քէն մը ունին ձեզի դէմ:

Սելլից. — Եւ ես՝ անոնց դէմ. ինծի համար գիօց. — Եւ ես՝ անոնց դէմ սկսան:

Սելլից. — Կայսերական քաղաքները և քահանաները սկիզբէն ի վեր միասին են եղած:

Գիօց. — Պէտք ունին ատոր:

Սելլից. — Խերենին պիտի անիծենք:

Գիօց. — Յոյսս ձեր վրայ է: Տայր Աստուած, որ նիւրներգի քաղաքականը, ոսկի շղթան եթէ մէկտեղ ամփոփուելու ըլլային՝ կը նային ստուար հատոր մը լեցնել:

Սելլից. — Կ'իմանամ, որ Ուայզլինգը գալաքալ ձեր կողմն է: Մեզի կը միանա՞յ:

Գիօց. — Գիս չէ. պատճաներ ունի, թէ ինչո՞ւ հրապարակաւ դեռ մեզի պէտք չէ օգնէ:

Սելլից. — Ինչո՞ւ հրապարակաւ դեռ մեզի պէտք չէ օգնէ: Այն քահանան առանց իրեն այն է, ինչ որ չէ: Այն քահանան առանց քահանային:

Գիօց. — Կ'առաջ պիտի անիծենք:

Սելլից. — Ե՞րբ կը մեկնինք:

Գիօց. — Վայու օրիս օր: Շուտով հիմա

Բամբերգի և նիւրներգի վաճառականներ կու բազմաթիւ վաւերագրութիւններով, կոնդակներով, տեղեկագիրներով, հրովարակներով ու նամակներով, որոնցմէ ցանկալի նմոյշներ երեւցան հերուան «Աիռն» ներուն մէջ:

#### ԲԱՄԲԵՐԳ

ԱԳՐԵՆԱԿԱՆ

Աղրլիայտ

Աղրլիայտ. — Հոս է ան, կ'ըսէս: Հաւատալս չի գար:

Նամիջան. — Եթէ զինքը անձամբ տեսած թղթականի պիտի ստուարիմք էր կուրս:

Աղրլիայտ. — Կ'անթի կուրս:

Աղրլիայտ. — Մանուկներ և խենթեր:

Աղրլիայտ. — Եպիսկոպոսը պէտք է Լիբերատորութեան ոսկի շրջանակի մէջ առնէ: զլուխ գործոց մը ըրաւ ան:

Նամիջան. — Զինքը տեսայ, երբ դղեակէն ներս կը մտնէր, ճերմակ ձի մը նստած էր: Զին խրոչեցաւ երբ կամուրջն հասաւ, ու չէր ուզեր տեղէն երերալ: Փողովուրդը բոլոր փողոցներէն վազած էր՝ զինքը տեսնելու: Կ'ուրախանային ծիուն յուութեան վրայ: Ամէն կողմէն կը բարեւէին զինքը, և նա ամէնուն ալ չնորհակալ կ'ըլլար: Հանոյալի անփութութեամբ մը նստած էր վրան, և շողոքորթելով ու սպասնալով անցուց վերջապէս ձին մէծ դռնէն, Լիբերատորութեան միասին, և քիչ զինքուոր:

Աղրլիայտ. — Հաւանեցար անոր:

Նամիջան. — Շատ քիչ մարդ իրեն պէտք լաւ թուած է ինծի: Կայսեր կը նմանէր, հոս, (ցոյց կու տայ Մաքսիմիլեանին նկարը) կարծես թէ անոր որդին ըլլար: Քիթը միայն աւելի փոքր, նաեւ ժպտուն բաց գորշ աչքեր, ինչպէս նաեւ խարտեաշ, գեղեցիկ մազ, և մեծցած ինչպէս պուպիկ մը: Կէս տխուր գիծ մը՝ դէմքին վրայ չէմ գիտեր - անվան հաւանեցայ իրեն:

Աղրլիայտ. — Հետաքրիստ եմ՝ զինքը տեսնելու:

Նամիջան. — Զինքի յարմար պարոն մը պիտի ըլլար:

Աղրլիայտ. — Խենթի:

Նամիջան. — Մանուկներ և խենթեր:

(Լիբերատուա կու գայ)

Լիբերատուա. — Ուրեմն, յարգելի տիկին, ինչ շահեցայ:

Աղրլիայտ. — Եղջիւրներ՝ քու կնոշմէդ: Ուրովհետեւ այնպէս կ'երեւայ, որ շատ մը գրացիներու պատուաւոր տանտիկիններ ձեր շաղակարանութենէն դուրս:

Լիբերատուա. — Այդպէս չէ, յարգելի՝ տիկին. իրենց պարտականութեան բերած եմ, ըսել կ'ուզեք. որովհետեւ երբ ասիթը կու գար, կը շաղակարանի իրենց հետ իրենց ամուսիններուն վրայ:

Աղրլիայտ. — Ինչպէս զինքը հոս բերիք: